

ԲԱՆԱՒՐԱԿՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԽՈՐԵՆԱՑԻՒ

ՔԱՂԱՔԱՏՎՈՒԹԵԱՆ

6

Յաջորգ ծանօթ բանասէրը, Յ. Մանդեցիան, 1934ին հրատարակեց զբայլ՝ խմբության շատկանշական անունով, Խորենացու Առեղջուածի Լուծումք:

Ան գժգոյն մեացած ըլլալու էր մինչև
այդ ուրիշ առաջնակարգ, միջակ և ստո-
րակարգ բանասէրներու, Թուտչմիտէն մինչև
Հ. Ակինեան, կատարած բազմապիսի հ-
լոյթներէն, և իր կողմէ բազմաւոր գիւտով
մը, այս անգամ կ'ուզէր վերջնական հան-
գըրուան մը հասցնել այս փոթորկահար-
նաւը, Խորենացին: Զայրացկուս ալիքներու
իրերամարտ ժխորը Մանանդեանին կերպով
մը ջղայնացուցած ըլլալու էր որ իր գըր-
բոյլին մէջ Խորենացիի խնդրին կ'ակնար-
էր որպէս ոչարաբաստիկ առեղծուածու:
Եւ ահա ինք կուգար լուծելու առեղծուածու

Ան նոր մեկնակետէ մը ճամբայ կ'իւլէր ապացուցանելու թէ Խորենացիի Պատ-

բին գրուած (1871), թերես Լէտէն, Յառ-
չէն, ինչպէս զերջը նոյնիսկ։ Բայց այդ
քերթուածները կորանքներ են, պարզ,
անվերաբրկու։ Ինչպէս։ Ասիկա պէտք
պիտի ըլլար հարցնել երկինքի սժոյն ու-
ղեցիրին։ Մէկ անգամուան համար հոս կը
յայտարարեմ որ Դուրեանի քերթուական
թէքնիքին բոլոր նուազութերը, միջակ ու
ձախող քերթուածներուն դատախազու-
թիւնը կը ձգեմ ուրիշներու կալուածին։
Չը աքեան կը խօսքէր Տէրուաչքը։ Ուրիշներ
ողայական գտան իշ հանչ։ Ասիկա իրենց
վարձքը։ Իմ զերն է այս ողուն մեզի
ձգած ժառանգութեան մէջ խանգավառութիւ-
ուկին բաժինովը, պղինձը շահազործելու
ընչաքաղցութիւնը լայն լայն զիջելով բա-
լոր ժամանակներու ստերջ գատաւորներուն։

8. ՕՐԱԿԱՐ

մութիւնը զրի առնուած է 852-855ին պատահած Բուղայի արշաւանքէն վերջ:

Առեղջուածի բանալին համարեց ին բենացիի վերագրուած ուրիշ զործ մը. Աւ խարիսցոյց:

Այս վերջնույն ժամանակներին քննութենէն՝ Մանանգեան կ'եղբակացներ թէ Աշխարհագրութեան հեղինակը Խորենացին է, որովհետեւ թէ Պատմութեան և թէ Աշխարհագրութեան մէջ միւննոյն իւրայտառուկ ու ձաբանութիւնները նիկրայ են, և թէ երկուքին լեզուն միւննոյն է:

Ան այս հզրակացութեան կը հասեիր
ի մտի ունենալով թէ ուրիշ բանասէրներ
տարբեր տեսակէտներ ունեցած էին: Քե-
րովքէ Պատկանեան Աշխարհացոյցը Անանիա
Շիրակացիի գործ համարեր էր, Եօթներորդ
դարու առաջին կէսին, և թէ իր կարծիքով
երկու գրքերու լեզուներուն մէջ ոճարա-
նական տեսակէտէ Նմանութեան նզր չկար:
Մարկուարտ նոյնպէս Շիրակացիին կը գե-
րազէր Աշխարհացոյցը: Հ. Հիւպչման կ'եղ-
րակացնէր թէ Աշխարհագրութիւնը միենայն
ձեռքը չէ որ գրած է Պատմութիւնը, և
Պատմութեան հեղինակը Վեցերորդ դարէն
ըլլալու է, իսկ Աշխարհագրութեան հեղի-
նակը ամենէն կանուխ Եօթներորդ դարէն:

Մանանդեան կը միսրանուէր իր վերլոււ-
ծութեաներուն միտամանակ զիտնալով թէ
մեր ձեռքը հասած Աշխարհագրութեան
ձեռագիրները բոլորովին անդոհացուցիչ էին,
թէ համառօտ և թէ ընդարձակ խմբագրու-
թիւնները որ ունինք՝ սկզբնագիր չեն, այլ
այդ երկուքն ալ համառօտուած են մէկ
աւելի ընդարձակ բնագրէ մը, որ անհետ
կորսուած է:

Հակառակ Ալյոստիացոյցի ձեռագիրներուն այս աղճատեալ վիճակին, Մանանդեան հետեւ հետեւ կերպով կը տրամարանէր և կը յանդէր տանեղծուածի լուծման. Որովհետեւ Ալյոստիացոյցի մէջ յիշուած էին քանի մը քաղաքներու անուններ, ինչպէս Պատրա, որոնք Հինգերորդ գարուն զայութիւն չունէին, և որովհետեւ Արբարերէն բառ ալ զործածուեր էր, ինչպէս բափուն (զագաղ), ուրեմն Ալյոստիագրութիւնը Արբարեան արշաւանքներէն գերջ գրուած էր:

Իսկ օրովհետեւ Արականու կամ իշխանական-

յուցած էր թէ Աշխարհագրութիւն և Պատմութիւն միևնույն զրիչէ ելած էին, ուրիմն Պատմութիւնն ալ Արաբական արշաւանքի հետ ասեին լոյս տեսած է:

լրանանդեան կը մոռնար թէ ձեռագիր-
ներ ընդօրինակողներու կողմէ ամենէն ա-
ւելի փսփռնուութեան կ'ենթարկուէին ի մաս-
հատորի պատմութեան և աշխարհազրու-
թեան վերաբերեալ զրքեր։ Նոր քաղաք-
ներու հերեւումը, պատմական հին դէպքի մը
նոր վերլուծումը, միշտ փորձութեան կ'են-
թարկէին յետագայ ընդօրինակողներ ըլլա-
ցնելու կամ հասխացնելու ընդօրինակած
ձեռագիրները։

իսկ Ալյաքարիացոյցի պարագային, մեր
ունեցած ձեռագիրներու յոյժ անբաւարար
վիճակը, որմէ Մանանդեանն ալ զժզոհ է,
և օրուն վրայ սակայն կը նկրտի իր ամբողջ
վերուժական կառուցուածքը բարձրացնիլ,
փոխանակ Պատմութեան զրքի բազմաբո-
վանդակ ցուցմունքներու քննութեամբ լաւ
գէշ եղբակացութեան մը յանգելու, ինչպէս
ուրիշներ փորձած էին և կը փորձէին,
Մանանդեանի գիւտը կը զրկէր կայուն
փմէ, և ենթագրեալ առեղծուածը — չա-
րաբաստիկ կամ ուրիշ բաստիկ — կը պա-
հէր իր կնճռուա հանդոյցը:

5

Որոգայթաւոր այս հանգոյցին աւելի և
աւելի բարդութիւններ օղակելու երկարատև
նորաձեռնութիւնը ալ աւելի հրապուրիչ կը
դառնար : Հարուածային Փումաբաժնի եր-
շըւեանները ընկրկիլ ինչ է չէին զիտեր :

Մինչույն յարդուն եռանգով կը շարու-
նակուէր Թորենացիի զրքին զլուխներու ,
աստուածներու , տաղերու մանրամանը խո-
զումը , սևեռուն նպատակ ունենալով Հեն-
քիլորդ դարձն գուրս տեղ մը գտնելու
հզինակին և անոր զբքին :

Մանաւղեանի գրքոյկի հրատարակութէնէն երկու տարի վերջ, 1936ին, այս անդամ օտարական մը, Հանս Լևի (Hans Levy) Արքենացիի գրքին իր գտած թուականը կը հաչակէր օտար հանդէսի մը մէջ հրատարակուած յօդուածով. (Byzantion, Եվրոպական մատուցուածութէն առաջական մատուցուածութէն) (Byzantium, Internationale des Etudes Byzantines).

"The Date and Purpose of Moses of Chorene's History");

Մինչ Մահանդեկան 852-855ի թուղարի
արշաւանքէն վերջ կը զնէր Պատմագրքի
յօրինման թուականը, Հանո Լէզին կ'են-
թազրէր թէ 876էն 888ի միջև պէտք էր
ըլլար արգ:

Օ՞ ճարպիկ նեարամտութիւն մարդկաւ-
յին մտքի, ի՞նչ բարգանքներ կրնան եղիքը
ցուցադրի նոյնակ բանասիրական նեղլիկի
ասպարէզի մէջ:

Էւզին կորհնացիի մէկ նախագամաւ թէւնը վեր առնելով (Պատմ. Հայոց, Գ. Դիրք, Գլ. 65). Կ'ըսէր թէ հոն վասիլ Ակայսիր գահակալութեան ակնարկութիւնը ըստ քաքածուած էր:

Եթէ չես ձանձրանար հետելինք Հանու
կէ զիիի լուծումին :

Սահակ կ կաթողիկոս Պարսից վկամ
թագաւորի տոնն է: Ան կը խնդրէ Արքա-
յն որ հայ Նախարարներու պատուոյ աս-
տիճանակարգը ցոյց տուող Գահնամակը,
որ Միհրներսինի և Սահակի ստորագրու-
թեամբ վաւերացուած էր, վերահաստատուի
և Մարզպաններ իրաւունք չունենան կա-
մայական փոփախութիւններու հնդիաբնիկը
ընդունուած կարգը: Յետոյ կը խնդրէ նաև
որ թագաւորը շնորհածուրի եղած Կամաւ-
րականներու և Ամառունիներու ալ, եթէ
իրենց պատշաճ բարձերը չուզէ վերադար-
ձնել, գոնէ երկրորդական բարձ յատկա-
ցուի, ամբինչ Աստուած քաղցրացի դար-
ձուցանի ի կարգ հայրենի ընդ ձեռն որոյ
և է թագաւորի:

«Բնի ձեռն որոյ եւ է բազաւորի», Համա-
կեղի վեր կ'առնէ և իր մեկնաբանութիւն-
ները տալով կ'եղբակացնէ թէ Ասրենացին
այս բառերը զրիւուն մտքին մէջ ունէլ
վասիլ Ա. Կայարը:

Ն. Աղոնց պատասխանեց թէ Լէվին
կարգացած չէր հասկցած։ Բնուզանդական
կայսրը որևէ առնչութիւն չէր կրնար ու-
նենալ Պարսկահայաստանի մէջ, Պարսկի
Արքունիքին վերաբերեալ հարցի մը հետ
«Որոյ և է թագաւորի» բառերով Խորենա-
ցին պարզապէս կ'ակնարկէ Վասմի յա-
ջոռներէն ունէ մէկուն, և այլն։

Հառուածալին Գումարտակի հանած

աղմառեկը սակայն ստեղծած էր մթնոլորտ մը ուր բանիմաց և հմուտ անձեր այլես պրպէս հաստատուած իրողութիւն կ'ընդունէին Խորենացիին Հինգերորդ դարու հեղինակ չըլլալը, և հարկ չէին ահաներ իրենք ալ քննութեան հնմարկելու:

Զոր օրինակ, Վ. Շափօ (V. Chapot), ներհուն բանաէր, իր նիւրափի Սահմանազույսի Պամպեսի Փամանակին Մինչեւ Աշաբացոց Աժխարհակալաւրիւնը գործին մէջ, ծանօթութեան մը մէջ, կը զրէ թէ առաջ շատ կը գործածուէր Մովսէս Խորենացի, բայց Ա. Կարիէր անոր հեղինակութիւնը կործանեց: Խորենացոյ անուամբ տարածուած գործը խառնուրդ մ'է փոխառութեանց, որ առնոււած են ընդմիջարկեալ յունական ժամանակագրութեանց հայերէն թարգմանութիւններէն:

Նոյնիսկ եզրէէ Արք. Դուրեան:

Զարդարնալի է որ Դուրեան Պատրիարքի նման բազմահուտ բանասէր մը Խորենացիի ժամանակի շուրջ մղուոզ պայքարին չժամանակցեցաւ: Թէ աղմուկը զինք վախցած ըլլալու էր որ կրնար հետեւեալ տողերը գրել.

Ա... Որ Մովսէս Խորենացին Ռւթերորդ դարու հեղինակ ըլլալով՝ Հինգերորդ դարուն ապրող մեր Մովսէս Փիլիսոփոսին անունովը հովանաւորած է իր Հայոց Պատմութիւնը, գրական կեզծիք մը ի գործ զընելով: (Պատմութիւն Հայ Մատենագրութեան, Երւուազէմ, 1933, էջ 97):

Կ'երեսի Դուրեան Սրբազն այս տողերը գրած ատեն, Հարուածային Գումարտակը գետ Խորենացին իններորդ դար տարած էր:

Գ Լ Ո Ւ Խ Ա.

Խ Ա Զ Ա Կ Ա Ր Ե Շ Բ Զ Ա Ր Ե

I

Բայց Հարուածային արձակազէններու մարզանքները այլես իրենց ալ զիխու ցաւ պատճառել սկսած էին: Բարեկանան խառնացփութիւն ինկած էր իրենց մէջ, և ոչ միայն մէկուն եղբակացութիւնը միւսին զիւր չէր գար, այլ իրարու հանդէպ կասկածու վերաբերում ալ ցոյց կուտային:

Շիտակ է որ մէկ բանի մէջ իրարէ համաձայն էին, այն է, Խորենացին վճարորդ գարու մատենագիր չէ: Բայց առէ անզին, զայ իմ փէրուշան զլիսին, ինչպէս ամէն մէկը իւր հաւնած կէտ մը կ'ընտրէր, և առանց միւսներուն կարեսրութիւն առւ, կը պիտի թէ այս է ճշգրիտ թուականը, համաձայն Պատմագրքի: այսինչ կատարինչ ցուցմուն քններուն:

Աչքիրդ գոցէ և երեակայէ թէ Հարուածայինները մէկ սրահի մէջ հաւաքուած են, ժողով կ'ընեն, վերջնական քուէար կութեամբ որոշելու Խորենացիի թուականը: Իւրաքանչիւր ժողովական, զինուած իր վաստերով, առաջարկ մը կը բերէ: Սակայն ոչ մէկ առաջարկ կ'երկրորդուի:

Պուտամիտ, Պարագաշեան, Զամբինեան, Եօթներորդ դար, թէ չեն զիտեր որ առ ըիներուն: Կարիէր Աւթերորդ դար: Որպէս իններորդ դարը վերջին հանգրուանն էր, Խորենացին հոն հասցնողները, ալ աւելի բարակ մազելով, որոշ տարի մը կամ տարիներ ցոյց կուտային: Մանանդեան 855 թուականէն վերջ: Հանու Լէզի՞ 876էն մինչ 888: Ակինեան, 1930ին կը հաւաստէր թէ Խորենացիի գիրքը գրի առնուած է մերձաւորագէս 810ին, իսկ 1947ին՝ 825-810էն վերջը: Ցնոր տնօրինութիւն: Խալաթեանց իններորդ դարուն սկիզբը: Մարկուարա, Ցնողիւնեան, Կայլն, ալ իրենց ուզած տարիներուն իններորդ դար:

Բազմահմուտ Ն. Ազոնցը կ'երեի ժամանակ չունէր մանրազննին խուզարկութեամբ ճիշգ թուական մը որոշելու, բայց կը զնուէր մի բան պարզուած է ընդմիւնուր Խորենացու անունով յայտնի երկը զընուած է 696 թուից յետոյ: Այս գիր է ամէն կասկածից: Մնում է որոշել Terminus ad quem:

Եւ մենք տեսանք թէ ինչպէս միւսները այդ terminusը որոշելու համար իրենց փորձերը յաճախ յառաջ տարին աֆաստերը կարծես այս յանդուզն փառտախնդիրներու կողմէ ոչ այնքան զոհա-

Խորենացիի Պատմագրքին հայթայթած ափաստերը կարծես այս յանդուզն փառտախնդիրներու կողմէ ոչ այնքան զոհա-

շուցի համարուեցան, որ անոնցմէ շատերը վեր առին սոյն Պատմութեան անջատ վերը չարան ծառայող համբաւաւոր Ողբը:

Անոնցմէ ումանց Ողբը քննելու եղանակն ին ի տես, կը փարձուէիր աղաղակելու և մղբամ զքեզ, Ողբ խաչեցեալո:

Եթէ որպէս բանասէր, Ողբը պիտի ու սունասիրես, ամէն բանէ առաջ և ամէն բանէ վեր պէտք է սկսիս և պէտք է վերջացնես միմիայն մէկ հարց լուծելով, այն է, որոշել թէ ո՞վ են Ողբի մէջ յիշատակուած օթաջ Հոգիւն ու Հոգուակիցը, մանաւանդ առաջինը, աԶնայրն իմ և զքանայապիտու: Քանզի տարբեր կէտէ եթէ սկսիս քննութիւնանդ, բանասէրի վարկո մէկ փարայի կ'ընես:

Ինչու: Բացատրենք:

Ողբը կարճ գրութիւն մ'է: Տակը վրան զրեթէ 1,050 բառերէ կը բազկանայ: Սակայն Ողբը շարազողը այդ բառերուն կէսէն աւելին, զրեթէ 650ը կը գործածէ ողբալու համար մահը աԶնայրն իմ և զքանայապիտու, և այդ աւայնքան յուզիչ կերպով, որ կը խորհիս թէ եթէ այդ քահանայապիտը մեռած չըլլար, թերես հեղինակը սոյն Ողբը զրի իսկ չ'առնէր:

Հետեաբար ի՞նչպէս կրնաս Ողբի ծանրութեան կեդրոնը կազմող մեռած Հայրապետը աննկատ թողուլ և լուսարձակդ դարձնել երկուորդական կէտերու, որոնց լուծելու պարագային իսկ Քահանայապիտի ինքնութիւնը սոյշելու հարցը ցցուած պիտի նայ քու առջեւ: Ալ չյիշենք Ողբի մէջ յիշատակուած ուրիշ պատմական մեծ զէպք, զեռատի հայ թագաւորի մը զահազըիման:

Ողբի մէջ յիշուած էր ժողովրդային բարքերու վատթարացման մասին հակիրճ բայց աղջու տողեր, ինչպէս նաև բնութեան արհաւելրքներու մասին ընդհանրական հետեւալ արտայատութիւնը. «Գարունը» երաշտացած, ամսուը՝ անձրեայոյզ, աշունը՝ ձմեռնացած, ձմեռը՝ սաստկասառոց, մրկալից և երկարատե, հովերը՝ բքարար, խորչակարեր, ախտառիթ, ամպեր, հըլնկէց, կարկտածու, անձրիներ, անձմանակ և անպիտան. օղեր՝ դառնաւնէ, եղեմնարկու, ջուրերու անօգուտ

յորդում և նուազին անհնար, երկրի անպողութիւն և կինդանիներու անանելութիւն, այլ նաև սասանումներ և դղրդումներու:

Ահա Ողբի վերոյիշեալ տողերը նկատուեցան որպէս պատմական դէպքերու արտայայտութիւն, և զորս զու պատուիրեցիր, սկսան երկրաշարժի, զետերու յորդման և այլնի յիշատակութիւն վնտուել հոսկան: Եթէ հայ մատենապիհները լուս էին այդ մասին, դէ՛հ, օտարազգիի ժամանակագիրներու էջերը խառնշտկուելու էր, ցայց տալու թէ երկրաշարժերու և փոթորիկներու յաճախավայրը հայկական լեռնաշխարհի մէջ Ռւթերորդ կամ Խններորդ գործը (ըստ քննադատի ընտրութեան) այսինչ կամ այն ինչ տարիներուն Փոքր Ասիայ, Միջազիւտքի կամ Միւրիոյ այս կամ այն տեղը երկիրը սասաներ է, այս կամ այն գետը յորդեր է:

Հ. Ակինեան, որ Ողբը կը որենացիի Պատմութեան մաս չհամարեց, այլ կիզծարարի մը ձեռաքով հոն ազուցուած, այսուհանգերձ որոշեց Ողբի զրութեան թուականը, Ռւթերորդ գարուն պատահած բնութեան արհաւելրքներու յիշատակութերը հաւաքելով Թել-Մահրացին և Միջայէլ Ասորին, և եղբակացուց թէ Ողբը զրուած էր 773-774 թուականին:

Մանանդեան չհաւնեցաւ Ակինեանի ըստածին: Պնդեց թէ Ողբը ճիշգ իր տեղին էր, Պատմութեան վախճանին և միննոյն հեղինակէ գրի առնուած, և թէ Ակինեանի յիշած բնութեան արհաւելրքները սովորական երեսյթներ էին Հայաստանի մէջ:

Մակայն Մանանդեան՝ Պատմութիւնը 855էն յետոյ գրուած ԸԱԱլը եղբակացնելուն, ուստի ինքն ալ իր կարգին բնութեան արհաւելրքներէն կ'ընտրէր երկրաշարժը ու կ'ըսէր թէ 863 և 869 տարիներուն պատահած երկրաշարժերուն կ'ակնարկէր Ողբագիրը:

Թերես վերոյիշեալ ականաւորներէն վերջ յիշենք նաև մէկ երկու ուրիշներ ալ որ Ողբի մասին արտայայտուեցան: Գարազաշեան՝ Եօթերորդ գարու կիսուն: Զամինեան՝ Վեցերորդ գարու վերջին ըլջանին:

Երկրաշարժէ, սովէ և յորդումէ Ողբի գրութեան թուականը սոյշելէ վերջն է որ

ելան այդ թուականներուն հայրապետական գահին վրայ զտնուող կաթողիկոսին ակնարկելով ըսին, այս է ոչ հայրն իմ և ըզքառահանայապետաց Արքեօք այդ անձը կը յարմարէ՞ր Աղքի մէջ նկարագրուած Հայրապետի բացարիկօրէն հոյակապ պատկերին: Արժու հոգ: Այդ երկրորդական էր:

Հ. Ակինեան Աղքի գրութեան տարին 773-774 ըսկէ վերջ, Հովիւը կը նկատէ Սիսն կաթողիկոսը, որուն ամահը հաւանարէն պատահեցաւ 774ին: Իսկ Հովուակիցը Եսայի կաթողիկոսն էր կ'ըսէ, որ գործեց 775-789 բազմավրդով ժամանակամիջոցի մէջ ու:

Արագընթաց Մխիթարեանը կը մռանարթէ Աղքի հեղինակը թէ Հովուի և թէ Հովուակի մահը կ'ողբար: Ի՞նչ պէս ան 774ին գրի առած Աղքի մէջ 789ին մռած Հովուակիցը կընար ողբալ:

Ի՞նչ տեսակ մէկն է Սիսն կաթողիկոսը, մարդ չգիտեր: Կամ Հ. Ակինեան չգիտեր: Ակաթողիկոսը կը գրէ ան, որի կարճատել իշխանութեան ըրջանին հաւանարէն մեծ գործունեութիւն մը չկրցաւ մշակել:

Մահանդիքեանի համար՝ Աղայեցի Յովհաննէս և, կաթողիկոսն է: Ապիկար մարդ, որ Բագրատ իշխաննէն սրգողած, աթոռը ձգելով հոս հոն թափառեցաւ:

Հապա եթէ կարդաս Աղքի մէջ ներկայացուած Հայրապետի պատկերը, որքա՞ն կը նսեմանան Ութերորդ դարու Սիսնը, և իններորդ դարու Աղայեցին: Ահաւասիկ հզօր անհատականութեամբ օժտեալ Քահանայապետին պատկերը.

Աւա՞զ զ զրկանքներուս, աւա՞զ թշուառութեանս, ինչ պէս պիտի հանգուրժեմ այս ցաւին համբերութեամբ: Ի՞նչ պէս միտքս ու սիրտս պիտի զօրացնեմ երախտագիտութիւն յայտնելու սոյն հայրերուն՝ որոնք ծնունդ ու սնունդ տուին ինձի: Վասնզի ծնան ու սնուցին զիս իրենց վարդապետութեամբ, և անելու համար ալ ուղարկեցին զիս այլուր: ... Այսպիսի անձուկով հեղձատղձուկ՝ կը վիճակիմ մէր հօր կարօտով: Ո՞ւրէ Քաղցրութիւնն ու հանդարտութիւնն իր հայուածքին՝ ուղիղ ընթացք ունեցող ներուն համար, և ահաւարութիւնն անոր թիւր համբէն քալողներուն: Ո՞ւրէ է զուարթ ըրթներու ժպտումը՝ բարի աշակերտներու

հանդէզ: Ո՞ւրէ է նաև՝ որ իր խնդամառ թեամբը կ'ընդունէր սէրն իր աշակերտներուն: Ո՞ւրէ է երկար ճամբաները դիւրացն յայսը, յոգնութիւնները հանգչեցնողը ...

Ա՞նգիւ այսուհետեւ պիտի զնահատէ ու սումը: Ո՞վ պիտի ուրախանայ աշակերտներուածդիմութեամբ, ո՞վ պիտի զրուցէ հայրական սրտի հրճուանքը՝ մասամբ յաղթահարուելով ինձմէ՝ իր որդիէն: Ա՞նգիւ պիտի կարէ յանդգնութիւնն առողջ վարդապետութեան զէմ ելլողներուն՝ որոնք ամէն խօսքերով քակտուելով ու քայլքայուելով շատ մը վարդապետներ ու բազմաթիւ զիրքեր կը փոփոխեն... Ա՞նգիւ պիտի ըմբերաձ զանոնք սաստելով, և զմիզ սփոփէ զովելով, և չափ զնէ խօսքի ու լուսթեան ...

Ա... Եւ չգիտեմ թէ ի՞նչ պէս յօրինեմ ողբերգութիւնս և կամ զ՞ո՞վ արտասուեմ: Իմ հէք ու մանուկ թագաւորը, այն որ վարուեցաւ համախորհուրդ վատիթար մարդոց կողմէ և մահէն առաջ անփառութեակ մեսելութեամբ մը աթոռէն վար կործանեցաւ... Հայրս և քահանայապետը, իր զամբ մտքով, որ ամենուրեք կը տանէր հասուն խօսք՝ որպէս կը կառավարէր ու կը կարգաց զրէր, և երանանակը ձեռքը՝ կուտար ուզ զութիւն և կը սանձահարէր անկարզ խօսով լեզուները... Զիս ծնո՞զը՝ որ աղքիւր էր վարդապետութեան արգարութիւնն սոզոզ և հեղեղով ամբարշտութիւնը հուացնող...:

Եթէ, որպէս բանասէրի, վերցիշեալ լուսավիւր նկարագրութեան համապատասխանող կաթողիկոս մը ճշտորշես մեացածը զիւրին է, պէտք եղած երկրաշարժին ու սովը ես կը հայթայիշեմ:

Աղքի մէջ եղած ցուցմունքները Հովուի և Հովուակիցի մասին, որոնց երկուքն ալ վեց ամսուայ կարճ ժամանակամիջոցին վախճանեցան, այնքան բացայատորէն Ահակը և Մեսորոպը կը մատնանշեն՝ որ իթէ Հարուածային Գումարտակին կը պականիս, ուրիշ տրամարտանական ելք չունի բացի պնդել թէ երկու Սուրբերու մահուան կակիծով մորմոքով իրենց աշակերտներէն մին զիս առաւ Աղքի: Յետոյ, ձեռապիրներ ընդօրինակող մը այս զգայուն զրութիւնը առաւ և Ասորենացի Պատմութեան որպէս վերջաբան աւելցուց:

Իսկ հթէ Աղքի Սահակը անտեսելով

բամախութնութեան արհաւիրքներ վիճառեւ կամար ձամբար ձամբար էլլել, լաւ կ'ընես որ հետդ շատկել ջուր և ուսելիք վերցնես, քանզի վիճառութդ, Հ. Ակինեանի պէս, քեզի վիճառութդ, Մասուլ, Միջազեաք և քեզ ոչ եղասան, Մասուլ, Միջազեաք և Ակրիս կրնայ առաջնորդել:

3

Յաջորդ քայլը ի՞նչ պիտի ըլլար: Վաթուն տարիէ ի վեր Հարուածային ները ահապին քանակութեամբ բանասիրաշան էջեր արտադրեր էին եղանակացին Հինգերորդ գարէն վերջ զալիք զարերէն մոյն կամ միւսին մէջ զետեղելու համար: Թէս մէկմէկու ըսածը երրեմ անտես ըրած էին, կամ դիտումնուր լուսութեան քօղով ծածկած, այլևս յայտնի է որ խառնաշփոթութիւնը հետզետէ նուազեր էր, քանզի այս վեցերորդ, Եօթներորդ և Ռոթերորդ զարերու ջատագութիւներու ձայները կը տկարացային և հրապարակին կը տիրապետէին իներորդ գարու փաստաբանները, որոնց զիկուրներն էին. Հ. Ակինեան և Յ. Մանուկեան, երկուքն ալ հակոսնեայ փաստարկութիւններով իններորդ զարութարկին սարիներ կը ցուցնէին որպէս թուական Պատմագրքի յօրինման:

Այս գժուարութիւնը կրնար յազթարութիւն: Պէտք եղածն էր, ուշիմ բանասէրի մը երեան զալը, որ այս հոկայ վերլուծական նիւթերը համազրեր, գժուարութիւնները հարթեր և վերջնական թուական մը որչեր: Նման պարագաներուն՝ այս ընթացքը յարմարագոյն և բնական հետեւթիւնը եղած էր կատարուած երկարապատում ուսումնասիրութեանց:

Ո՞ր բանասէրը չէր յիշեր Գաղիացի Պատմաբան Թուամէլ ալ Գուանծի բաները: «Տարիներու վերլուծում պէտք է, մէկ օրուայ համազրութեան համար»: Փառք Տիրոջ, մէնք առնուազն վախուն տարուայ վերլուծում շալակած էինք: Բնականաբար աչքերնիս զանալու էր այ բանասիրական ասպարէզի մէջ փորձառութիւն և իմաստութիւն ձեռք ձգած վիճականներու, որոնք ամբողջ այս ըստածները ու զրուածները մարսելէ վերջ մեզի տալին իրենց վճիռը:

Այսպիսի գիտնականներ էին Ստեփան Մալխասուհանց, Մանուկ Արեգեան և Հրաչյայ Աճառիան: Երեքն ալ իրենց վճիռը տուած պահուն արդէն աւելի քան վաթուն տարուայ բանասիրական վիրձառութեամբ օժտուած անձեր:

Մալխասուհանց Խորենացու Առեղծուածի նուրբ (Երեան, 1940) աշխատավէեամբ կ'եղրակացնէր թէ . . . (շունչդ բննէ) հուրենացին Հինգերորդ գարու մատենացիր է: Հարկ չենք տեսնէր մանրամարութեանց մտնելու:

Մալխասուհանց զեւ 1899ին, Սեբեոսի Պատմութիւնը և Մավսես Խորենացի (Թիֆլու, 1899), զործով ցոյց կուտար թէ Եօթներորդ գարու կիսուն արդէն Արենացիի Պատմութիւնը յայտնի էր և հոչակուած և անդէս, որպէս ճշմարիս և հաւաստի մատենադրէ օգտակար էր Սեբեոս Եպիսկոպոսը իր պատմութեան մէջ, Սոկրատի և Անդրեասոսի Վարքի հայերէն թարգմանութիւններ բաւական ժամանակ տուած:

Եւ ահա քառասուն տարի վերջ, բոլոր դեր ու գեմ գրութիւնները քննելէ վերջ, Մալխասուհան կը վճուէր թէ Արենացիի Պատմութիւնը զրի առնուած է Հինգերորդ գարուն:

Միենոյն եղրակացութեան կը յանդէր Մանուկ Արեգեան, որ իր վճիռը կ'արձանագրէր Հայոց Հինգ Գրուկանուրեան Պատմութիւնի մէջ (Երեան, 1944):

Միենոյն եղրակացութեան կը յանդէր Հրաչյայ Աճառիան, (Անձնանունների Բառարան, Երեան, 1946):

Փորձանաւոր շրջադիճն էր, որ լարիւրինթոսային աղմկալի պտոյտներէ վերջ, ահա կը բոլորուէր և կանգ կ'առնէր իր սկսած կէտին — Հինգերորդ գար:

Զի լցցի բանն:

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԷՆ

(Վերը՝ 5)